ԻՔԻՆՃԻ — ՍԿՍԵԼ ՆՈՒՄԵՐՕ — 58 ՃՈՒՄԱԼ — ԷՐԹԵՎՈՒ 30 — ՀՈԿՏԵՄԲԵՐ — 1854

# ՄԷԾ ՄԱՅԸ

# ՀԱՎԱՏԻՍ

Իշխող Արքունական Հավատոմ։ Գնի հոգիներ Հրամայեցան էրզրումի կիսվերի տաղաբաղանդաց տալ։

Սկսեալ բեկլի օրարգ . . . . . 120 դրշ
Ամիսը ղարալը քեղալիք . . . . . 65 –
Իւր ալալը քեղալիք . . . . . 35 –
Վեր պիր նուսխասու . . . . . 3

Տարեալաբ իշխուն պէտէր նուսխասունա 20 փարա բաղա մասարքը զամանի օրաւնուր։

Իրանարարներ սրբասը պիր տէքա իշխուն 60 փարա
Իրի տէքա իշխուն պէտէր տէքասունա . . 40 „
Իւչ տէքա իշխուն պէտէր տէքասունա . . 30 „
Իւչ տէքասան զիատէ օրան։ Վէ զայէթ ուզադ ի. լանաթ իշխուն այրընա բաղարդգ օրաւնուր։
Ցանչատան կելէն մէքթուպ վէ իրանաթրի բաղա մէսարքիլէրի։ Կէ օնտէրիլէրին իւզերինէ տրր։

## ՈՒՄՈՒՐՈՒ ԲՕԼԻԹԻԳԻՅԷ, ՊԻԼԻՏԻՅԷ ՎԷ ԻԱՄԻՅԷ ՎԷ ՄԻՎԱՏՐ ՆԱՖԻԷՅՐ ՍԱՅԻՐԼԻՅԷ ՄԻԻԹԱԼԻԹԻՆ ԳԱԶԷԹԷՆ

ԱՍԻԹԱՆԷ 30 ՀՈԿՏԵՄԲԵՐ

### Սեվաստիոպոլ հավաքատեղը։

Տուելը միւթէֆիքեմ ասքերինին զարիբ վէ միհմանթը վէ նագլիէ կէմիլէրի։ Վէ հարպ կէմիլէրինին պազբարը Պարագլավատա օլաւ։ պու պէտէրլի զապթի իտարէք զահիրէ միհմանթի վէ նագլեկ կէմիլէրինի թէրէֆ իթմէք։ Վէ ատաքիրի մէզբուրէնին թէքբար կէմիյէ պէնէ էք եօլաւնու։ քէսէք միւրաթը իլէ պիր այտան պէրիւ Ռուսիայլար Պարագլավա ճիվարընա հարպ թէատարիլէրի կէօրիւպ ճէնէրալ Օսթրն Սագէն եիրմի պին ասքէր։ Վէ ճէնէրալ Լիւսերա օն աէրիզ պին։ Վէ Իրենա Պօնատանթէն։ Իրենա Միչէլ իհթիսամ ասքերի իլէ։ Պալագլավա վէ Սեվաստոպօլ ադրասընա։ Վէ ճէնէրալ Պոսդէ Ֆրդասընին դարշըսընա օրտու դուրուպ օմանրմուշլարդր։

Ընամի հակամբերին եէրմի սէօրմիւնճիւ քաղար կիւնէ ախշամընան Ռուսիա ասքերինին պիր մրդատրը հարէքէթէ պաշլադը։ Ֆրանսըզ ասքերինին աօլանու վուքաճագ կիսմի ռուսիալը սաղա սօղրու ուզանմրշ։ Վէ Ֆրանսըզ ասքերի տաքիմ գէզրշըմադ իւզրէ Պալագլավա եօլունան սէյրընդա Պալագլավա մուհասարէսի մէյդանընա եալնըզ օն պին Ինկիլիզ ասքերի գարարդը հարամ ռուսիալընի դրդ պին նէֆէրէն միւրէքքէպ պիր ֆրդաք։ Իրենա Գոնատանթէն։ Վէ Ճէնէրալ Տանէնպէրկ գօմանտասընա օլընդաք։ Շաֆագ սէօքէր սէօքմէզ մէզբուր օն պին Ինկիլիզ ասքերինին իւզերինէ շիտատէթլէ հիւճիւմ իլէմիշլեր։ Ինկիլիզ ճէնէրալընը պու մէվգիին է. հէմիլէթինի զիլիզ։ Վէ պատրամը էլ. տէն կիրմէյի կիսմի Պալագլավանընը ալընմաղընը։ Վէ միւթէֆիքեմ ասքերինին արդասը քէսիլէճէյինի ֆէկիմ իտերէք։ պու անէտէք էմնաքի կէօրիւլմէմիշ պիր շէճատթէլէ Ռուսիալը գարշը գէլուպ։ օն պին ասքէր գէրդ պին ասքերէ գարշը տէօրթ ռազրաշմրշ։ պոտէ հոս Ֆրանսըզան վէ Ինկիլիզտէն իմտատա եէ. թիշէրէք ճէմաան օն իլի տահաթ մուհարէպէ օլուսդաան սօղրա Ռուսիալը էօլիւ վէ եարալը սէքիզ պին նէֆէրի ճէյտանը մուհարէպէտէ պրադրդան սօղրա մաղլուպլէն կէրի չէքիլմէյէ մէճպուր օլմուշլար տրր։ Ռուսիալընին նէ գատար ճէնէրալը վէ նէ գատար զապթանը թէլէֆ օրտուզու հէնիւզ մալիւմ օլմամրշ տրր։ Վէ պու հավատիսի վէրէն Ինկիլիզլի օլուսբ, միւսթատճէլէն եաղմրը էճիրտէն Ֆրանսըզլարը թէլէֆանընը միւֆրէտատը իլէ պէյան իտէմէյիպ եալընըզ Ինկիլիզէրին զայաթընը շուվէճհիլէ թահրիր իլէմիշ տրր։

Ինկիլիզէրտէն էօլէն ճէնէրալլար։ Կոլչի, Դաուլբի, Միրանճէյա։ Լորա. լանընդար։ Դիւրիգ Պէնրիգ Դիւրիգ Ռոպրթն, Դիւրիգ Պուլէր։ Էնրի Դիւտր վէ Լորտա։

Ճէնէրալ Պրամբրն վէ Լամանբն գօլորը քէսիրիշ տրր։ Պուղարատան մատատա 38 զապթի վէ 442 նէֆէր էօլմիւշ վէ 96 զապթի վէ 1762 նէֆէր եարալանմրշ տրր։ Տիւք տը Ռէմբրիճին սալթնատա տէթը էօլմիւշ։ Ֆրանսըզլարն զայաթը 1500 քիշի տրր։ Վէ ճէնէրալ Կանրոպէր տախի էլինատէն խաֆիֆճէ եարալանմրշ տրր։

Ինկիլիզատէն պու գատար պէօյիւք զապրթանրն էօլմէսի։ գրրդ պին նէֆէրէ օն պին նէֆէրի գաբշը տուրատուրաք։ կէրի չէքիլմէ մէյէրի իշխուն էօնտէ պուլունատա գէլրրնա համդ օլունմուշտուր։ Ռուսիալընին զայաթը հէր վէճհիլէ զիատէ օլմաղը տրր։ Վէ մունմանընը օլատուրմուշ մէքթիպլէրատէն պու օրտանընդա իկի. սէ սամսունի սիպէլ օլատուրիսէ, շու գատար սէօյլէյէ պիլիրիմ քի, մէզքուր թէօքիրը աշընատրքպ ամիրլամաղ իստանբէյէ գատընմաճաղ կիբէ. լէ վէ խարիթատարը վար տրր։

Պագատա Շարգ օրտուսու սէրասքէրինէ, Աէվամանթօրօլուն ալընմասը իշխուն էօր վէրիլմիքտէ, վիւքէլմանընդն էօ աղիմ մէսուլիէթ թահէթինատա պու ըսնատուզու նամանիմ տէյիլ տրր։ Դէզալէք Ռուբրանընդն էն մէշհուր ճէնէրալարընդն բէյ վէ էֆէնտրը իւզ. ըէ։ պու գալէ ալընմաղ մէրթէպէտէ սէյիլ իսէ տէ, ֆէթհինատ ֆէվգ էլ ղայէ վէ ինանընմաղ մէրթէպէտէ միւշքիլատ պու ըսնատուզու տախի ինքիտար օրտնատաղ։ Պու ճիւմլէ պու պէյտէ Դարա տէնիզին օրթասընատա պու ըսնատուզ, տարիմա Ռուսիա պէյ. լէք կէմիլէրինէ սիքէր օրտուզունատա պու գալէ ալընմաղ օրտուզու վէ եախուտա ալընմաղ տէնիզի հարատ, տէվլէթը ալիէնին թէմամէթ վէ իսթիքբալէսէթի հէշ պիր վագէթ վիճուտա պու ըսմաղըզ։ պէյհուտատ պիր ըսքիզ տէմէք օրտուբ։ Իմամ մէսէլէնին հարպինէ ըսգամ կէլմէսի միւֆիմահ պու գալէ տէրբանինատէ օրտուզ։ Ֆրանսա տէվլէթինին տախի մուտամէնէթ վէ իմթիքֆագը խարիսէսի իլէ ինանմաղ էլինատէն հէր նէ կէլիր իսէ տիրիպ օրտուսունմայաճաղընը տախի սիզլէրէ բէսմէն պէյան իտէրիմ։

„Պուղարը տէմէքլէ շունու տախի իսթաբ իսթէմէք իստէրիմ. քի, պիր տէվլէթ եալընըզ հարպ շէրէֆինէ մայիլ օլարաք գու զու մուզէրատ մուհարէպէ էյլէմէկի հաբատ, էօյլէ պիր տէվլէթ, միլէթի մուվաճէ հէսինատ ապիմա միւմթէթ հիմ տրր։ իմամ նամուսա, մէսէլէ, մէմլէքէթին վէ պէյթին Աբդալանընդն մէնֆաաթընա, վէ հապգանիէթ վէ ինանիէթ մուվաֆրդ սիւրէթատ պիր միւսալէ հէ միւմքին օլատուզու հալտէ ան իֆրա իմթիմէք տախի միլլէթին եանիէթինի ապէսէ սարֆ իթմէք տէմէք տրր։

„Վէ տիկէր թէրաֆատան շունու տախի հիսս իտերիմ. քի, մատամ. քի պու հարպ տֆէթինին իսթիքբալընա տէպէպ, տիւշմէնիմիզ տրր։ վէ պու տիւշմէն քէնտի խանթասը իլէ կէրէք քէնտի տհալիսինին գանընը վէ կէրէք պիրիմ գանրմրը մէյտանը մուհարէպէտէ տէօքտուբամիզ միւճիպ օրտույօր։ իսպգարը միւսալէհէ իշխուն մէյտանա գանուլմաղ թէքրիֆիլէր զախի պու ֆէտաքէսարլըքընն ճէսատէթինէ կէսատէ պէօյիւք վէ ճէսիմ չէտ. էր օլմաճաղ տրր։ (Իրպասը մէճիսա ատասը մէսէրրէթլէ միւքէրրէնպու. նուէթպուս լատասնին իլէ միշլէր տրր)։

— Օ. խրգլամէթ էշեռ վէ եմմատա իլէ եէբրլու խայրճա թիւճճար կէ. միլէրի էօթէտէ պէրիւտէ տագլանրպ Ինկիլիզ վէ Ֆրանսըզ կէ միլէրի Պաղ թիպտէն չէքիլտիքլէրի կիպի օրթայա չըգրպ Պրօնշթատա կիսէճէքլէրի մէլիսուզ օլատուզունատան Լամիրալ Լա. բիր պու նալարընն պիր մրդատարընը էլէ կէչիրմէք իւզրէ, մուգատատա մա եէլլ. քէն կէ միլէրի իլէ ավստէթ իսէն վա. բօրլարընն պիր խայրճատընը կէրի չէ. վիրիպ, պիր էյեամ տուհա քէշթ իւ. կիւզար իթմէք իւզրէ Պաղթիպ թէ. ռաքիլնա կէօտէրմիշ տրր։ Սէզբիւբ վար օրլարընն իսմի։ Իմբէրիյալ, Լօրէնս. ուզ, Լէրօկէր, Սանճլը, Ինէնլօքի, Օ. ուրն, Տէ-Բէրէլ, Տրակոն, Լամֆայլ, Լէ. ղէգոնֆլէր։ վէ Կոլչի տուր։

— Կէլէճէք սէնէ Պրօնշթատը վուրմաղ իչին։ տէմիր գարը օթուզ պէշ գրէտա թօփ ատասը տատա ինշա օլունմասը Ինկիլիզ թէրանէլէրին սրվարբշ գրլընմրշ տրր։

---

ՓԻՐԱՆՍԱ։ Թիլլի։ Տօնաքրի, վէ Լ. Լ-ի Գանրդ նամանի իլի անգարլըար Տրշ ամնիպինատէն տէ օնխ պ թուրքն լիմանընա վարմ օլմուշտուր։ պունարընն արդասընատան ալթը գրթա եէլէքէն ֆրդամթինի տախի կէլմէքատ օլուպ, Շարգ թէրաֆընա կէ օնտէրիլէճէք տէնիսոր։ Լիրմի պէշ պին ասքէր պու նալար իլէ նագլ օլունաճաղ։

---

ԱՒՍԹՐԻԱ։ Վ իէնատէն 16 հոկտեմբեր թարիխլի շու վէճհիլէ եաղալը տրր։ Տիւնի կիւն վիւքէլա, Իմբերատարը սերայընա թօփանրպ միւշարէֆինին բիատէթինի պիր մէճ. լիս օլատուլար։ Վէ Լամբրիա տէվլէ. թինին մուամէլատը հարպիյէսի իչիւն պարը թէատարի լաղմէ հագ. գընատա կէօտակէօն գարարլար վերմի. էր։ հզճիւմէ Ռուսիայա հուատուա օլան Կոլչիա թէրաֆընա եէնիսէն պիր գուվվէթ վէ մէթանէթ վերմէ, վէ Զրագովիատա օլան իսթիհբեա. մաթը տախի արմրընդաք իւզրէ պաղ. զը թէրմիթալատ տախի միւզաքէրէ գելընմրշ տրր։ Զրագովիատա շիմոի. տէն, վէ պաթաղ թօփրար իլէ մահ. ֆուզ իւչ սրրա մէթերիալէր վար։ Բէզալէք Ռրէմիսի թէրաֆընա տա.

խի մեթերիսլեր եաբըլմագտա տըր։ Պու թերթիպաթաէն մատտա լ էհ հիւսիւտինե վաֆիր ասքեր տախի կէօնտերիլմէքտե օլտուղունտան, եաղընտա Ռուսիա իլե հարպ վուգուի ճիւմլե թերաֆընտան մէմուլ օլունմագտա տըր։

Ռէզալիք 17 Թարիխի իլե։

— Ամերիկա Իմբերաթորունուն Բրուսիա գրալընա խաթթը տէսթի իլե եազտըղը նամէտե, Ամման հիւքիմէթերինին, վէ պաշըճա Ամսթրիա վէ Բրուսիանին պու էնտատէ քէմալը իթթիֆագ վէ իթթիհատտե պուլունմասը լազըմ կէլէճէյինե տայիր խայլը աեյրիլ իպրաղ օլունմուշ օլտուղու թահդիդ գելընմըշ տըր։

— Ռէզալիք 9 հոկտեմբեր թարիխի իլե Վիէննատէն շու վէճհիլե եազըլը տըր։

Ամսթրիա խարիճիյէ նազիրը Ռոնթ Գուլուն Բրուսիատա միւգիմ Ամսթրիա Լյէյիսի Ռոնթ Լամթերհազիսէ եազտըղը սոն թահրիրաթ մատլինե նազարէն, Ամսթրիա տէվլեթինին քօնֆիդճա, կիւն պէ կիւն Ֆրանսա վէ Ինկիլթերրա քօնֆիդասընա մէյլ վէ բաղպէթ իթմէքտե օլտուղու զահիր վէ նիւմայան օլմուշտուր։

Լյմալը ֆիթուհաթընտան սոնրա Ամսթրիա տէվլեթի Ֆրանսըզ իմբերաթորու վէ Ինկիլթերրա գրալիչասընը Լյէյիլերի վասեթասը իլե պու մուվաֆֆագիյեթտէն տօլայը թէպրիք իթմիշ օլտուղունտան։ Վիէննատա միւգիմ Ռուսիա էլչիսի Բրէնս Կորչագոֆ պու խուսուստա տավա իթմիշ իսե տէ վերիլէն ճէվապէ նազարէն տախի Ամսթրիա իլե Ռուսիա պէնինտէ թուլ միւտտէթ տահա տօսթլուգ վուգուի մէմուլ օլունմագ։ Վիէննատա միւգիմ Ֆրանսըզ էլչիսի տայրէսի միւթէպերանընտան պիրի, թահրիրաթը միհիմմէ իլե Բարիսէ կէօնտերիլմիշտիր, պազըլարընընը գավլինճէ պու թահրիրաթտե, Ամսթրիանին, նէթիճէի գարարը եազըլըյմըշ, պազըլարը տախի Ավստրիոփոլ պլանմատըգճա Ամսթրիա տէվլեթի էֆքեարընը գամիէն պէյան իթմէյէ ճէք տերլէր։ Պազըլարը տախի Ռուսիա Պուղտանտա օլան Ամսթրիա ասքէրինին սէրասքէրի Ռոնթ Գորտնինյէ թալմամ կէօնտերիլիպ, Ֆրանսա, Ինկիլթերրա, վէ Օսմանլըյա միւթթէֆիգ կիպի հարէքէթ վէ մուամէլէ իպրաղ իթմէսի թէնպիհ օլունմուշտուր տէյի իտտաա իտէրլէր։

Ամսթրիա, Բրուսիա, վէ Ամէրիկա բօլիթիգալէրի հագգընտա պու անէտէք զազէթամըզտա խայլըճա շէյ եազըլմըշ վէ խաբրճանան տախի քէք չօղ շէյլեր իշիտիլմիշ իսէ տէ պազըլարը կիպի պիզլէր պու մէսէլէյի փէք պէրրաղ կէօրէմէյիպ բուզկեաբը վուգուաթլէ, պունու իհաթէ իտէն թէէնի վէ թերէտտիւտա պուլուալարը տաղընմասըգճա նէթիճէի մասլահաթը աշիքեար կէօրմէք, հէր կէօղիւն վէ խուսուսի իլե պիզիմ կէօղիւմիւզիւն գօյմագճա ֆէրզ իտէճէյի շէյ տէյիլ տիր։

— Ամֆրանկա հոկտեմբերին երիմիսինե Վէնէտիկ պէլտէսի իւզերինե պիր շէհիտ պօրա գօքուպ, թուֆան կիպի եաղմուր եաղմըշ։ Վէ սէքիզ տագիդե գատար տօլու եաղըպ, եուտագիդե գատար տօլու եաղըպ, եումուրթատան իրճէ տանէլէրի տախի միւշահէտե օլունմուշ, վէ համտ օլուսուն ճամ վէ քիրէմիտ զայաթընտան պաշգա պիր քէտեր վագի օլմամըշ։ Վէ Սան Մարգո քիլիսէսի իւզերինե տախի եըլտըրըմ տիւշմիշ իսէ տէ, մուհաֆազա զէնճիրի իւզերինտէն գայրպ մահվ օլմուշտուր։ (Լ-րէ)

— Վիէննատէն կէլէն սոն հավատիսաթէ նազարէն, Բրուսիատան կէօնտերիլէն էն սոն միւզէքքերէտէն խայրը հասըլ օլմայրպ, հաթտա Ամսթրիա վիւքէլասը Ֆրանսըզ վէ Ինկիլիզ էլչիլերի հազըր օլտուգլարը հալտե, պիր մէճլիս իթմիքտէն սոնրա Վիէննա օրասընտա գայիմէլէր ֆիթատան տիւշմէյէ պաշլամըշ տըր։ Պու ճիւմլե Պավիէրա գրալընատա տախի Բրուսիա գրալընա պաշ վէքիլ Ֆիորտէն մէմուրէն կէօնտերիլմիշ օլմաղլէ նիհայէթ Բրուսիա գրալը քէնարի տահիհ մէնֆաաթընը թանլյրպ Ամսթրիա բօյնթիգասընա թէսլիմիյէթ կէօսթերէճէյի տախի մէմուլտան պայիտտէյիզ տիր։

---

ԲՐՈՒՍԻԱ։ Վիէննատան 30 սեպտեմբեր թարիխի իլե Բրուսիայա կէօնտերիլէն միւզէքքերէնին ճէվապը հաղըր օլուպ, պու կիւն տախի մահալինե կէօնտերիլէճէք տիր։ Ամսթրիա իլե Բրուսիա պէյնինտե պիր նիֆաղ վագի օլմամագ իչիւն էլտէն հէր նէ կէլիր իսե տիրիղ օլունմայաճաղը պու ճէվապնամէտե վատ օլունուպ, հաթտա, Ամէմանեա մէնֆաաթընըն խալէրտէն վէգայէսի իչիւն Ամսթրիա իլե Բրուսիանին միւթթէֆիգ պուլունմասընին էլդէմիէթի թէքբար պէյան վէ թէէքիտ գելընըպ, ֆագաթ Ուլահ Պուղտան էյալէթլէրինի Ամսթրիա տէվլէթի ասքէրլէ իսթիլա իթմախի հալտե, նիսան 20 թա-

---

# ԹԷՖԹԻՇԻՅԷ

ԷՑԱՏԸ ՍՒԼԱՅԵ ՀԻՐԵԱՑԵՍԻ

Լյուլ էէպէնճի Դճմասպան պագիյէ։

Պալատե զիքր օլունուղու վէճհիլե, մէճլիս տայիրէսինե կիրէն ճէօմասթըն օլտուգճա իսմթիւ պաշը թէմիպ, վէ էլչէրինտէքի պայրաղ ճէոհիտ վէ իբէկ օլտուղունտան, շէհրին իչինտե մէթերիսլեր արդ ասընտա տէյիւ շէնլէրին թէրաֆընտան օլմատըղընը, վէ մէճլիստե պիր մէրամ իճրա իթմիրմէք իւզրե եիւքսէք պիր թէրաֆտան պէօյլե պիր թէրթիպ օլտուղունու միւսիւ Մարբասթ ֆէհմ իսիւպ, «պու պիր եաբմա ճէօմասթա պէնզէյօր պէն սահիհ ճէօմասթը կիտէյիմ արայըմ վէ պուլայըմ» տէյէրէք իսքէմլէսինտէն էնիպ վէ մէճլիս գաբուսուսնտան չընգըպ տըշարը կիտէր։

Միւսիւ Լյուրիւ Ոլէն (ճէոմասթ թէրաֆտարը) իսքէմլէսինտէն ֆրլայրպ մէնպէրէ կէլիր, վէ էլի իլե իշարէթ իսիւպ, մէնպէրին էճիւնտէ օլան միրալայ Տիմոլէնի պիր թէ-

պու անէտէք զազէթամըզտա խայլըճա շէյ եազըլմըշ վէ խաբրճանան տախի քէք չօղ շէյլեր իշիտիլմիշ իսէ տէ պազըլարը կիպի պիզլէր պու մէսէլէյի փէք պէրրաղ կէօրէմէյիպ բուզկեաբը վուգուաթլէ, պունու իհաթէ իտէն թէէնի վէ թերէտտիւտա պուլուալարը տաղընմասըգճա նէթիճէի մասլահաթը աշիքեար կէօրմէք, հէր կէօղիւն վէ խուսուսի իլե պիզիմ կէօղիւմիւզիւն գօյմագճա ֆէրզ իտէճէյի շէյ տէյիլ տիր։

— Ամֆրանկա հոկտեմբերին երիմիսինե Վէնէտիկ պէլտէսի իւզերինե պիր շէհիտ պօրա գօքուպ, թուֆան կիպի եաղմուր եաղմըշ։ Վէ սէքիզ տագիդե գատար տօլու եաղըպ, եուտագիդե գատար տօլու եաղըպ, եումուրթատան իրճէ տանէլէրի տախի միւշահէտե օլունմուշ, վէ համտ օլուսուն ճամ վէ քիրէմիտ զայաթընտան պաշգա պիր քէտեր վագի օլմամըշ։ Վէ Սան Մարգո քիլիսէսի իւզերինե տախի եըլտըրըմ տիւշմիշ իսէ տէ, մուհաֆազա զէնճիրի իւզերինտէն գայրպ մահվ օլմուշտուր։ (Լ-րէ)

— Վիէննատէն կէլէն սոն հավատիսաթէ նազարէն, Բրուսիատան կէօնտերիլէն էն սոն միւզէքքերէտէն խայրը հասըլ օլմայրպ, հաթտա Ամսթրիա վիւքէլասը Ֆրանսըզ վէ Ինկիլիզ էլչիլերի հազըր օլտուգլարը հալտե, պիր մէճլիս իթմիքտէն սոնրա Վիէննա օրասընտա գայիմէլէր ֆիթատան տիւշմէյէ պաշլամըշ տըր։ Պու ճիւմլե Պավիէրա գրալընատա տախի Բրուսիա գրալընա պաշ վէքիլ Ֆիորտէն մէմուրէն կէօնտերիլմիշ օլմաղլէ նիհայէթ Բրուսիա գրալը քէնարի տահիհ մէնֆաաթընը թանլյրպ Ամսթրիա բօյնթիգասընա թէսլիմիյէթ կէօսթերէճէյի տախի մէմուլտան պայիտտէյիզ տիր։

---

ԲՐՈՒՍԻԱ։ Վիէննատան 30 սեպտեմբեր թարիխի իլե Բրուսիայա կէօնտերիլէն միւզէքքերէնին ճէվապը հաղըր օլուպ, պու կիւն տախի մահալինե կէօնտերիլէճէք տիր։ Ամսթրիա իլե Բրուսիա պէյնինտե պիր նիֆաղ վագի օլմամագ իչիւն էլտէն հէր նէ կէլիր իսե տիրիղ օլունմայաճաղը պու ճէվապնամէտե վատ օլունուպ, հաթտա, Ամէմանեա մէնֆաաթընըն խալէրտէն վէգայէսի իչիւն Ամսթրիա իլե Բրուսիանին միւթթէֆիգ պուլունմասընին էլդէմիէթի թէքբար պէյան վէ թէէքիտ գելընըպ, ֆագաթ Ուլահ Պուղտան էյալէթլէրինի Ամսթրիա տէվլէթի ասքէրլէ իսթիլա իթմախի հալտե, նիսան 20 թա-

---

բաֆա իտէր։

« Հէր եէրտե սիլահլանմըշ, վէ „Բարիսե սահիպ օլմուշ ճէօմասթ „թէրաֆընտան սէօյլէյօրսուն, հէր նէ „գարար վերիլիրսե վերիլսին շիմ „տիյէ տէք թէրթիպ իթմախինիզ հիւ„քիմէթէ գարշը ահալի թէրաֆընը „տան պէն բրօթէսթօ իտէրիմ։ Վէ „պունուն իլե սիզին կիպի եէնի պիր „շէյ եաբմըշտա օլմամ, չիւնքի 1842 „տէ եինե պու չաթը ալթընտա, վա„սիլիք մուզաքերէսի էնտաղընտա, „ահալինին բիզասը օլմատըգճա պա„սիլիք գանունու իլէրիւ կիթմէզ „տէյիւ իտտաա իտէն եալընըզ պէն „իտիմ։

„Պիր ան էվվէլ 1789 ճումհուրիյէթինին զիքրի կէչոր պու մէճլիս„տէ, օրմայա քի պու զիքրի եատ իտ„տէն քիմսէլէր, օ ճումհուրտան տա„հիհ ֆիքրինի ազնամամըշ, եախոտ „թանզիմաթընա բայէթ կէօսթէր„մէմիշ զէվաթտէն օլալար։

„1791 տէ, օ վագթին ինիզամնա„մէ սինտե, Ամէճլիսի գավանին, տրդ„գաթ իտին, մէճլիսի գավանին տէյտ„բում, հէր նէ գատար ֆէֆիզ էլ„տէ գուարէթ վէ հուգուգու վար

„իսէ տէ, եինե ահալինին բիզասընը „թահսիլ իթմէտիքճէ պիր վասիլիք „գանունու եաբմայա հուգուգու „օրմատըղընը իգբար վէ իմիրաֆ իս„լէմիշ տիր։

„Իմտի, միւսիւլէր, իքի կիւնտէն „պէրիս հուգուգ իչիւն, վուրուշու„եօրուզ սոգագլարտա, անճագ էյէր „սիզ ըսրար իսէր, կէչիճի պիր հայ„բէթ իլե պիր հիւքիմէթ նասպ ի„սէրսէնիզ, եախոտ պէօյլե պիր հիւ„քիմէթ վար կիպի տատգանըրսա„ղըզ, ահեէջը իսմթիլալ պու հիւքիմ„մէթի եուգար, վէ 1791 նիզամնա„մէսի ուզրունա պիզ եինե տէօյիւ„չիւրիզ, պու նիզամնամէ ահալի„նին գալպինտե վէ թէվրիսի լէվհէլէ„բինտե հէնիզ մուգայէտա տիր վէ „պիր վասիլիք գանունու իհտտաը ի„չիւն միլլէթտէն խաթիրճամ իմմէ կի„թենպիհ իտէր։

„Իմտի վասիլիք միւմքին տէյիլտիր, „իլլա, չէբինմէմ տէյլէմէյ, ճէ պէք „օրտրագ վէ ճաճցիպ պիր թարզե „ահալիյե թէքլիֆ օլունուզու „հարտե։

„Նասրա օլուսյօր, եամ էքսէրիէթ, „1842 տէ պիրիմ պունճա ճահտ ու

„իգ տամամըմզդա գարշը, քէնտի ի„տտաս իթմախինիզ գանունու, չիմոի „միւզաքերէյե պիլե հաճէթ պրագ„մայարագ քէնտինիզ պօզմայա նանըզ „գալգըշըյօրսունուզ։ Պու ուսուլ „պու թէսապիրե հէնիզ միլլէթ ալըշ„մամըշ տըր։

„Իմտի իսմթիլալ արասընտա պիզե „վաճիպիզ իհտիրամ օլան հուգուգ „իսմինե (չիւնքի հուգուգ օրմայան „մահալտե գուվվէթ տախի օլամազ), „տէօյիւշմէտե օլան ճէօմասթ թէ„յտիֆընտան պու էէնի ճէօյրինիզ „հագգընտա տախի բրօթէսթօ ի„տերիմ։

„Լիպամ, վէ գան տէքիւլմէ լաֆ„լարընը տախի ազզընըզա սալտընըզ, „հէյ վայ, տէօքիւլէն գանը սիզտէն „պիատե եաբընան պիզ միւշահա„տե իմմէպիք, իւչ պէն քիշի էօվիւշ „տիւր ահալիտէն»։

Միւսիւ Լյուրիւ Ոլէն պու սոն քէլամը սէօյլէմէքտե, գալատե զիքրի կէչէն գասատ ջարաղը, վիւքէլա սանճ տալիգալարը իւզերինտե պագտա օլտուղու հարտե, իսքէմլէրէն իւզերինտէն ամթլյարպ վէ էրէրինի Տիւշէս Տ'Օրլեանան իւզերինե գալընըպ իսկ տէ

---

# ԱՄԵՐԻԿԱ

Ամերիկա Իմբերաթորունուն Բրուսիա գրալընա խաթթը տէսթի իլե եազտըղը նամէտե, Ամման հիւքիմէթերինին, վէ պաշըճա Ամսթրիա վէ Բրուսիանին պու էնտատէ քէմալը իթթիֆագ վէ իթթիհատտե պուլունմասը լազըմ կէլէճէյինե տայիր խայլը աեյրիլ իպրաղ օլունմուշ օլտուղու թահդիդ գելընմըշ տըր։

— Ռէզալիք 9 հոկտեմբեր թարիխի իլե Վիէննատէն շու վէճհիլե եազըլը տըր։

Ամսթրիա խարիճիյէ նազիրը Ռոնթ Գուլուն Բրուսիատա միւգիմ Ամսթրիա Լյէյիսի Ռոնթ Լամթերհազիսէ եազտըղը սոն թահրիրաթ մատլինե նազարէն, Ամսթրիա տէվլեթինին քօնֆիդճա, կիւն պէ կիւն Ֆրանսա վէ Ինկիլթերրա քօնֆիդասընա մէյլ վէ բաղպէթ իթմէսի թէնպիհ օլունմուշտուր։

Լյմալը ֆիթուհաթընտան սոնրա Ամսթրիա տէվլեթի Ֆրանսըզ իմբերաթորու վէ Ինկիլթերրա գրալիչասընը Լյէյիլերի վասեթասը իլե պու մուվաֆֆագիյեթտէն տօլայը թէպրիք իթմիշ օլտուղունտան։ Վիէննատա միւգիմ Ռուսիա էլչիսի տայրէսի միւթթէպերանընտան պիրի, թահրիրաթը միհիմմէ իլե Բարիսէ կէօնտերիլմիշտիր, պազըլարընընը գավլինճէ պու թահրիրաթտե, Ամսթրիանին, նէթիճէի գարարը եազըլըյմըշ, պազըլարը տախի Ավստրիոփոլ պլանմատըգճա Ամսթրիա տէվլեթի էֆքեարընը գամիէն պէյան իթմէյէ ճէք տերլէր։ Պազըլարը տախի Ռուսիա Պուղտանտա օլան Ամսթրիա ասքէրինին սէրասքէրի Ռոնթ Գորտնինյէ թալմամ կէօնտերիլիպ, Ֆրանսա, Ինկիլթերրա, վէ Օսմանլըյա միւթթէֆիգ կիպի հարէքէթ վէ մուամէլէ իպրաղ իթմէսի թէնպիհ օլունմուշտուր տէյի իտտաա իտէրլէր։

Ամսթրիա, Բրուսիա, վէ Ամէրիկա բօլիթիգալէրի հագգընտա

---

# ԱՄԵՐԻԿԱ։

Պիւթիւն Սպանիատա, պէօյիւք միլլէթ մէճլիսի իչիւն ազա ինթիխապը խիթամ պուլուպ, ֆագաթ պազէն պիր ատամը պիր գաչ մէմլէքէթ ինթիխապ իթմիշ օլտուղունտան, պիրինի գապուլ իթտիքտե օ պիրլերի պաշգա ազա ինթիխապընա մէճպուր օլմուշլար տըր։ Վէ պու սէպէպտէն նաշի Մէճլիսին քիւշատը պիր գաչ կիւն տահա մէն օլուպ, ա„լֆրանկա նոյեմբերին սօնունա տօղ„րու քիւշատ օլունճագ տէնիյօր։ Ինթիխապ օլունան ազալարըն էքսէ„րիէթի հիւքիմէթը մէշրութէ իլե գրաչիչա թէրաֆտարլարը պուլուն„տու գլընընտան, Սպանիատա ճումհուրիէթ գօրգուսու գալմամըշ տըր։

---

ԻԹԱԼԻԱ։ Ռոմա։ Պիւթիւն գաթթուքք միլլէթլերի պու էնտատէ Ռոմայա ճէլպ օլունան բուհանի մէճլիս հավատիսաթը իլե մէշղուլ օլմագտաղընընը։ Բուի զէմինին հէր թէրաֆընտան կէլէն փիսգօփոսլարան պէտան Ռոմա պէլրոէսինե վասլ օլմագտաղընընը։ Պու փիսգօփոս մէճլիս իթմէպալէլ ումում ագաը մէճլիս իթմէպտէն էվվէլ պէր վէճհը մուգատտէմ մահալ մահալ մէճլիսի խատտա թօփլանպպ, պու մէշվերէ թէլրե եազընըզ վարագայը մախսուսե իլե տավէթ օլան փիսգօփոսլար տախիլ օլաճագ տըր։ Պու մէճլիսի քէպիրի բուհանինին սըր քեաթիպի Մենսինեօր Ամիլի Մաթթէէի նամ սէր փիսգօփոս նասպ գելընմըշ տըր։ Վէ Ֆրանսատան ֆագաթ, Բարիս, Մարսիլիա վէ Աման սէր փիսգօփոսլարը Ռոմայա վասլ օլմուշլար տըր։

---

ՐՕՄԱ։ Պիր միւտտէթտէն ՝պէրիս Մարտէնիա վիւքէլասընը, հիւքիմէթը բուհանիյէ (Ռոմա) իլե ուզրաշըրգելարը մալիւմ տիր։ Մուտիարէն պագը բուհանի մէմնէտլէրտե պուլունանլէր, վէ բուհպան վէ պաքիրէ մանասթըրլարը հագգարընտա քիւլի թէսալիւթ վէ թէսատտուֆ,

---

վէ նէֆի վէ թալան վէ սայրը պու մագուլէ զուլումաթը էօրֆիէ վագի օլտուղունտան, հիւքիմէթը բուհանիէ թէրաֆընտան պու խուսուստա հագգընտա պա միւզէքքերէրը բէսմիէ ալէնէն վէ շէտիտէն բրօթէսթօ գելընմըշ տըր։ (Լ-րէ)

---

ԱՄԵՐԻԿԱ։ Պիւթիւն Ամերիգա էյալէթլերի պու էնտատէ բէիս ինթիխապը իլե մէշղուլ օլուպ, Ամերիգայա հէր թէրաֆտան վէ հէր միլլէթտէն ատամ կիտէրէք, զալիպա պու էնտատէ տաշրալըպ ասըլ ամերիգալըլարտան զիատե չօղալմըշ եաբուտ նուֆուզ բէյտա իթմիշ, վէ մեսալինի միւլքիյէյե միւտահիլլե իթմէյե պաշլամըշ օլմալը տըր։ Չիւնքի էն պէօյիւք մէճլիսլերտե շու գարար վերիլմիշ տիր։ «Ամերիգա մէմալիքի „հէր թէրաֆտան զուլմ վէ թէատ„տիտէն գաչանլարա պիր մահալը իլ„թիճա տըր, կէլէնին իսմի, մէսհէ„պի, վէ միլլէթի սորուլմագ, պու „ճիւմլե մէմլէքէթին իտարէսի ֆա„գաթ ասըլ ամերիգալըլարըն էլինտե „օլաճագ տըր։»

---

ՏԱՆԻՄԱՐԳԱ։ Պու էնտատէ Տանիմարգատա կէրէյի կիպի պէօյիճէք պիր իհթիրալ պաշլանկըճը միւշահէտե օլունուպ, վիւքէլա իլե միւլէթ պիրի պիրինե տիւշմէքտե տիր։ Միլլէթ, վիւքէլյը աղ վէ մուհաֆէմէ վէ 26 յուլիս թանզիմաթընը գապուլ իթմէմէք էֆքեարընտա վէ վիւքէլա ահալիյի տոյնէմէյէրէք հիւքիմէթ եիւրիւթմէք տէ վուտուրնատա պուլունանլարընտան պու շիգագ գանտէօքիւլէմէն խիթամ բէղիր օլտուղու հարտե, Տանիմարգա տէվլէթի գիատէսի իլե պահթիար տայրլաճագ տըր։

---

ՊԱՎԻԵՐԱ։ Շիմոիքի Պոլիերա գրալը վէ Լյունան գրալընընն վուլիտսի վէ Լուի գրալընն զէվճէսի Թէրլ Շարլոթ նամ գրալիչա, գօլերա իլեթինտէն վէ ալթմըշ էքի եաշընտա օլարագ վէֆատ իթմիշ տիր։

---

ԵՈՒՆԱՆ։ Լյունան էյալաթընտա հարամիլէր կիւն պէ կիւն չօղալմագտա տըր վէ Օսմանլը հուտուտիւնի թէճամլուղ իսիւպ, սէրպէսիթ ուզրունա գան տէօքէյօրուզ տէյէն ո մէշհուր սաքերլէր չիմոի հարամիլիքլէ կէչինիպ Լյունանիսթան էյալէթլերինե սէրպէսթճէ քէշթ իւ կիւզար իլե մէքտե տիրլէր։

---

# ԹԷՖԹԻՇԻՅԷ

Միւսիւ Լյուրիւ Ոլէն պու սոն քէլամը սէօյլէմէքտե, գալատե զիքրի կէչէն գասատ ջարաղը, վիւքէլա սանճ տալիգալարը իւզերինտե պագտա օլտուղու հարտե, իսքէմլէրէն իւզերինտէն ամթլյարպ վէ էրէրինի Տիւշէս Տ'Օրլեանան իւզերինե գալընըպ իսկ տէ

— Տէվլէթը ալեկոծ էր Լուսնան հիւքիւմէթի պէյնինտէ զուհուրա կէլէն միւնազասանը եագընաա թէսվիկ պուրմասը մէմուլ տուր տէնիյոր։ Վէ իհթիմալ որը եագընաա Լուսնան հիւքիւմէթի թէրաֆընտան պիր մասլահաթկուզար տախի Ըսիթանէյէ կէօնտէրիլէճէք սիր։ Վէ պու մէմուրիէթ զալիպա ճէնէրալ Դալէրճինին տամտուր, վէ խարիճէյէ մէմուրլարընտան միւսիւ Գոնտուրիօթէյէ վէրիլէճէք սիր։ Մուսայիլէյհ ասիթանէյէ կէլմիքտէն սոնրա, պիր թիճարէթ ահանամէսի թանզիմինէ մուպաշիրէթ իտէճէքսէ տէ Լուսնան միլլէթինին ըսրարաթ վէ իտտաայը պաթըլէսինէ նազարէն զայէթ սուուպէթլէ թէսվիկ բէկլիր օլաճաղը տախի մէմուլ օլունմագտա սրը։

## ՀԱՎԱՏԻՍԱԹԸ ՄԻՒԹԷՆԵՎԻՑԷ

ՄԸՍԸԲ։ Տէվլէթլու Այիտ փաշա Հաղրէթլէրի Տիմիաթ էյալէթինի ուսլուշուրգտան սոնրա, ալաֆրանկա հոկուտմբեր այն 24 իւնտէ Իսկէնտէրիյէյէ վասլ օլուպ, վէ ասաքիրի Նիզամիյէ ալայլարընը մուայէնէ իտուպ, պու պապաէ իտաղինէյէ ազընլըգ օլմամագ իւզրէ, ասաքիրի մէրկէզմէ հագգընտա պաղը իտարէյէ միւճիպ նիզամաթ վէ թէրթիպատը տախի իլան իտէմիշ սիր։

— Ռիտտէ վալիսի ամվէթլու Օսման բաշանըն, վէ Գուտսու Հէրիճ վալիսի տէվլէթլու Լազարոպ բաշանըն վէֆաթը իտտէրլէրի կէլմիշ սիր պու հաֆթա։ Միւշարէյհ Օսման բաշանըն վէֆաթը պիր իրադէթ համլ օլունմագտա իսէ տէ պատէթ թահգիգաթ իշար օլունճաճագ սրը։

— Ամվասթօրօլ մուհասէրէսինտէ պուլունան Իրլանտա Լաբօլէոն ճէնտարմէրի նամիզատ օրտու զուհ հասէպի իլէ պու տէֆտա եանի բէնչէմտէ կիւնիւ Ըսիթանէյէ վիրուա իթմիշ սիր։

— Ամէրիկի շիթատէ Գարա տէնիզտէ վուգուա կէլէն շիտատէթլու ֆուրթունալարէ նազարէն, վաբօրլարտան վէ մէթին վէ գուվվէթլու կէմիլերտէն պաշդարարընդն Գարա տէնիզտէ թէվգիֆի թէնսիպ օլունմայարագ, կէչէնտէ պունդաքտան պաղըլարը ասիթանէյէ կէմնտէրիլմիշ իսի։ Պօղազընդ գըրգ միլ աչըզընա վասլ օլտուգըսը հալտէ, այրն օն սէքիզինճի բաղար էրթէսի կիւնի եագընտա էմնալի միւշահէտէ օլունմամըշ շիտատէթլէ փոյրատտան պիր էօրֆիւ-միլլէթ վէքիլլէրի Տիւշէսին էնիւնէ կէրիլիպ, վէ չըրաղընդ գօլունտան թութուպ էօթէյէ ֆըրլատտուրը։

Միւսիւ Լըրիւ Իօլէն թէքրարլայը։

«Իմտի շունու տախի պէյան իտտէրիմ սիպէրէ, քի ինգլիզը հագգ օլունմատըգճա, դան տէօթիւլմէսի տախի մէն օլունմայաճագ սրը։ Վէ պու կիւն պու վագթատաք տէօյիւշէնէր։ հագգլարը, հագգ օյմատըգճա, սիլահը էլօյէն պրագմայաճագլարտըր։

«Իշթէ ճէմատաթ թէրաֆընտան ազարագ թէքրար սիվալ իտէրիմ, շիմտի պու մահալտէ նասլ իթտիյինիզ հիւքիւմէթ միլլէթէ նէ էմնիէթ կէօսթէրէպիլէճէքտիր, պէյան իտտիս։

Միւսիւ Պէրիէր Լըրիւ Իօլէնէն նութգունու քէսիպ տէտի, «մէսէլէյի թէթքիք վէ պիթիր։ Հիւքիւմէթը մուվագգաթա։ «Միւսիւ-էր, տէտի Լըրիւ Իօլէն», պէօյիւնքի կիւն ճէմանատա թէրաֆընտան տան տէօյլէ տիյիմ երինէ պիր հագգ իլէ սիր վէ իբի պէօյիւք վուգուա թա մէպնի սրը։

«1815 տէ, Նապոլէոն իմփէրատոր միլլէթ վէքիլլէրի Տիւշէսին էնիւնէ կէրիլիպ, վէ չըրաղընդ գօլունտան թութուպ էօթէյէ ֆըրլատտուրը։

Միւսիւ Լըրիւ Իօլէն թէքրարլայը։

«Իմտի շունու տախի պէյան իտտէրիմ սիպէրէ, քի ինգլիզը հագգ օլունմատըգճա, դան տէօթիւլմէսի տախի մէն օլունմայաճագ սրը։ Վէ պու կիւն պու վագթատաք տէօյիւշէնէր։ հագգլարը, հագգ օյմատըգճա, սիլահը էլօյէն պրագմայաճագլարտըր։

«Իշթէ ճէմատաթ թէրաֆընտան ազարագ թէքրար սիվալ իտէրիմ, շիմտի պու մահալտէ նասլ իթտիյինիզ հիւքիւմէթ միլլէթէ նէ էմնիէթ կէօսթէրէպիլէճէքտիր, պէյան իտտիս։

Միւսիւ Պէրիէր Լըրիւ Իօլէնէն նութգունու քէսիպ տէտի, «մէսէլէյի թէթքիք վէ պիթիր։ Հիւքիւմէթը մուվագգաթա։ «Միւսիւ-էր, տէտի Լըրիւ Իօլէն», պէօյիւնքի կիւն ճէմանատա թէրաֆընտան տան տէօյլէ տիյիմ երինէ պիր հագգ իլէ սիր վէ իբի պէօյիւք վուգուա թա մէպնի սրը։

«1815 տէ, Նապոլէոն իմփէրատոր

— Տէվլէթը ալեկոծ էր Լուսնան հիւքիւմէթի պէյնինտէ զուհուրա կէլէն միւնազասանը եագընաա թէսվիկ պուրմասը մէմուլ տուր տէնիյոր։ Վէ իհթիմալ որը եագընաա Լուսնան հիւքիւմէթի թէրաֆընտան պիր մասլահաթկուզար տախի Ըսիթանէյէ կէօնտէրիլէճէք սիր։ Վէ պու մէմուրիէթ զալիպա ճէնէրալ Դալէրճինին տամտուր, վէ խարիճէյէ մէմուրլարընտան միւսիւ Գոնտուրիօթէյէ վէրիլէճէք սիր։ Մուսայիլէյհ ասիթանէյէ կէլմիքտէն սոնրա, պիր թիճարէթ ահանամէսի թանզիմինէ մուպաշիրէթ իտէճէքսէ տէ Լուսնան միլլէթինին ըսրարաթ վէ իտտաայը պաթըլէսինէ նազարէն զայէթ սուուպէթլէ թէսվիկ բէկլիր օլաճաղը տախի մէմուլ օլունմագտա սրը։

## ՀԱՎԱՏԻՍԱԹԸ ՄԻՒԹԷՆԵՎԻՑԷ

ՄԸՍԸԲ։ Տէվլէթլու Այիտ փաշա Հաղրէթլէրի Տիմիաթ էյալէթինի ուսլուշուրգտան սոնրա, ալաֆրանկա հոկուտմբեր այն 24 իւնտէ Իսկէնտէրիյէյէ վասլ օլուպ, վէ ասաքիրի Նիզամիյէ ալայլարընը մուայէնէ իտուպ, պու պապաէ իտաղինէյէ ազընլըգ օլմամագ իւզրէ, ասաքիրի մէրկէզմէ հագգընտա պաղը իտարէյէ միւճիպ նիզամաթ վէ թէրթիպատը տախի իլան իտէմիշ սիր։

— Ռիտտէ վալիսի ամվէթլու Օսման բաշանըն, վէ Գուտսու Հէրիճ վալիսի տէվլէթլու Լազարոպ բաշանըն վէֆաթը իտտէրլէրի կէլմիշ սիր պու հաֆթա։ Միւշարէյհ Օսման բաշանըն վէֆաթը պիր իրադէթ համլ օլունմագտա իսէ տէ պատէթ թահգիգաթ իշար օլունճաճագ սրը։

— Ամվասթօրօլ մուհասէրէսինտէ պուլունան Իրլանտա Լաբօլէոն ճէնտարմէրի նամիզատ օրտու զուհ հասէպի իլէ պու տէֆտա եանի բէնչէմտէ կիւնիւ Ըսիթանէյէ վիրուա իթմիշ սիր։

— Ամէրիկի շիթատէ Գարա տէնիզտէ վուգուա կէլէն շիտատէթլու ֆուրթունալարէ նազարէն, վաբօրլարտան վէ մէթին վէ գուվվէթլու կէմիլերտէն պաշդարարընդն Գարա տէնիզտէ թէվգիֆի թէնսիպ օլունմայարագ, կէչէնտէ պունդաքտան պաղըլարը ասիթանէյէ կէմնտէրիլմիշ իսի։ Պօղազընդ գըրգ միլ աչըզընա վասլ օլտուգըսը հալտէ, այրն օն սէքիզինճի բաղար էրթէսի կիւնի եագընտա էմնալի միւշահէտէ օլունմամըշ շիտատէթլէ փոյրատտան պիր էօրֆիւ-միլլէթ վէքիլլէրի Տիւշէսին էնիւնէ կէրիլիպ, վէ չըրաղընդ գօլունտան թութուպ էօթէյէ ֆըրլատտուրը։

Միւսիւ Լըրիւ Իօլէն թէքրարլայը։

«Իմտի շունու տախի պէյան իտտէրիմ սիպէրէ, քի ինգլիզը հագգ օլունմատըգճա, դան տէօթիւլմէսի տախի մէն օլունմայաճագ սրը։ Վէ պու կիւն պու վագթատաք տէօյիւշէնէր։ հագգլարը, հագգ օյմատըգճա, սիլահը էլօյէն պրագմայաճագլարտըր։

«Իշթէ ճէմատաթ թէրաֆընտան ազարագ թէքրար սիվալ իտէրիմ, շիմտի պու մահալտէ նասլ իթտիյինիզ հիւքիւմէթ միլլէթէ նէ էմնիէթ կէօսթէրէպիլէճէքտիր, պէյան իտտիս։

Միւսիւ Պէրիէր Լըրիւ Իօլէնէն նութգունու քէսիպ տէտի, «մէսէլէյի թէթքիք վէ պիթիր։ Հիւքիւմէթը մուվագգաթա։ «Միւսիւ-էր, տէտի Լըրիւ Իօլէն», պէօյիւնքի կիւն ճէմանատա թէրաֆընտան տան տէօյլէ տիյիմ երինէ պիր հագգ իլէ սիր վէ իբի պէօյիւք վուգուա թա մէպնի սրը։

«1815 տէ, Նապոլէոն իմփէրատոր

— Ապանիա տէվլէթինին սապրգա ասիթանէ օրթա էլչիսի օլան բիւթպէթլու Միւսիւ Սավգա պուտէֆա պէօյիւք էլչիլիքլէ ասիթանէյէ վասլ օլմուշտուր։

— Միւստէթը մէպիտէն պէրուխասաքէօյ գարիէսինտէ, միլլէթը էրմէնիանըն թանզիմ վէ թէրթիպ իսլէմիշ օլտուզու Ներսէսեան մէքթէպի իմթիհանը, կէչէն հաֆթա բուէտտա վէ միւթէպէրանը միլլէթ հուզուրինտէ իճրա օլունուպ, շակիրտանըն իլիմ վէ ֆունունու միւթէնէվիէտտէ ֆէվէէլ ատէ մէհարէթ վէ մալիմանլէրի, ճիւմլէ հազար օլանլէրին վէ պիւթիւն միլլէթին քէմալը մէսրուրիյէթինի միւճիպ օլմուշտուր։

— Ըսիթանէյէ Ֆրանսըզ սէֆիրէթի թէրճիմանլարընտան միւսիւ Պաթիէ որ Պուրվիլ, կէչէն հաֆթա վէֆաթ իտտի, բիւթպէսինէ մինտսիպ զինէթլէ տէֆն օլունմուշտուր։

— Ֆրանսըզ վէ Ըսպանիա էլչիլէրի սէֆարէթ թադըմը իլէ քէօյտէն էնիպ, Պէյօղլունտա քի սէրայէրինէ նագլ իթմիշլէր սիր։

— Պու էնատտէ ասիթանէյէ Օրթաքէօյտէ գօլէրա իլլէթի զուհուր իտտի, կիւնտէ իկի պէշ զուհուրաթ վուգուի վէ քէզալիք Խասքէօյտէ վէ մահալլը ասիրէտտէ պիր իբի զուհրաթ տախի իշխորիմիշ սիր։

Յունալ որ Գէօնմանիկնօքլա շուվէֆէնիլէ եաղըլարը։

— Օրթա քէօյ եանկընընտան սօզրա, փէք չօք եահուտի ֆուգարալարը ուչըգտա վէ էքսէքսիզ գալմըշ օլտուգլարընտան, Իրմէնի միլլէթինտէն Յարաֆիար քեահեասը Հիւրմէթլու Ռանիկ Ալիրա, գարիէի մէզպուրէտտէ վագի իսանէլէրինի մուվագգաթէն մէզբիւր ֆուգարալէրէ վէրիպ, եօրկան, տէօշէկ վէ քէօմիւր տախի թագսիմ իթթիրմիշտիր։ Մուսայիլէյհին պու խմաը խայրէէսի հէր վէճհիլէ շահան թահսին վէ բէսէնտոր ամմէ օլաճաղը աշքեամ որը։

— 1851 տէ Ինգիլթէրրատա վագի օլտուզու միսիլլիս, կէլէճէք սէնէ Փարիստէ պիր պէօյիւք սէրկի (էքսբօզիսիօն) աչըլաճաղը մալիւմ սիր։ Մէմալիքի Օսմանիյէտէն տախի պուսէրկիյէ էմէթայը միւթէնէվիյէ կէօնտէրիլէճէք օլտուզունտան, պու էմ թատանը թէտարիք վէ թանզիմի իշիւն թէշքիլ գէլընան Դօմիսօնա, խարիճէյէ թէշրիֆաթտար Սաատէթլու Բէեմիլ պէյ բէյս նասլ պուլուրլմուշտուր։

Մուսայիլէյհին էվվէլ պահարտա էմթայայը մէզպուրէ իլէ Փարիսէ կիթմէսինէ տախի պու տէֆա գարար վէրիլիպ, թէրֆիի գաորը զամընտա պու տէֆա բիւթպէյի իսլանընն սընֆը սանիսի տախի թէվճիհ պույրուլմուշտուր։

— Իրլիր վէ ճիվարընտա կէրէք պահրէն վէ կէրէք պէրբէն եինէ շուարալըգ իրրսրը վէ հարամիզէր չօղալըպ էօթէյէ պէրիյէ կէրէյի կիպի խատարաթ վէրմէքտէ օլտուգլարը եաղըլը որը։ Պաունլարտան պաղալարը իթթիքրէրի հապտատաթրն ճէզտուրնա պիր ազ կէճճէ նայիլ օլաճագլար իսկէ, մէշհուրլարտան պիր իբիսի պուտէֆա Իսլիրտէ թուլթուլուպ գալթը օլմուշտուր որը։

— Պունտան պիր գաչ հաֆթա մուգատտէմ, պիր ճումատա էրթէսի կէճէսի Ալմբէշ խանընտա, ատրաֆ օտասընտա իրրսրը կիրիպ, եէթմիշպին զուրուշ գայիմէ վէ գըրգ պին զուրուշ նագտ ագճէ չալմըշ որը։ Հալ պու քի էրթէսի փաղաը կիւնիւ մալահիպլինին իշի օլտուզունտան խանտա կիրիպ օտաղաշընդն էօնիւնտէ տտմա քիրիսէնի աչըրընտա, ալիկէր քիլմամի աչզգ պուլույոր, վէ խանտա իբի օտա պաշընտան զայրու քիմսէ գալմագ օլտուզունտան սոյրընարընտան վէ ամէ-օլմայրպ, իբի օտա պաշը իլէ խանդն իթթիսալինտէ վէ օտաներն անախտարարընը եատան չիկինկիր տախի զաղթիսէյէ կէօնտէրիլիպ էլան իսթինթատ օլմագտարընը։

— Իզմիրտէ Տանիմարգա գէմիսօլտու պաշ թէրճիմանը վէ Սարտէնեա գէմիսօլտուսունուն իբրինճի թէրճիմանը էֆէնտիլէրինէն հիւրմէթլու Փափասան Ստէֆան աղայա, պաշ թէրճիմանլարա մախսուս օլան եագասը իշլէմէլի ունիֆորմա կիյմէսի, վէ պէլինէ մէճ թագմասը բուխատը եախօտ իմթիազը եախօտ պէրմէթը վէրիլմիշ տէյի Իզմիրին պաղը զաղէթալարընտա իլան օլունուպ, սօղրատան զէմանէ թէվարիխինին տօղրու եաղընմասընա մէրադ վէ տրգգաթ իտէնլէրտէն մի. եօխտա մուսայիլէյհ Ստէֆան աղանըն պիրա բուխատը սահիհէ եագասը սրբմալը վէ պէլի մէճլի կէգմէսի, վէ ապէն Սարտէնեա գէմիսօլտուսունուն իբրինճի թէրճիմանը օլմասը մէրագլարընա տօգունանլարտան մը որը, հէր նէ իսէ պաղըլարը թէրաֆընտան տավա օլունուպ, վէ պու հավատիս շիւպհէլի կէօսթէրիլիպ. տօղրուլմասը օ զաղէթալարտան մամիլուպ օլունմուշ, վէ պիզլէրէ տախի միւքէրրէրէն եաղըլ-

Պու արալըգտա պաղը շամաթատան տօղրի | ամարթին քէլմը գաթ իտէր «Ռէլամբրը թէքրարլայը տրդ-» գաթլա իսթիմա իլլէմնիզի նիպաղ» իտէրիմ, սիզլէր կիպի քէնտի գալ» պիմատ տախի զաղէթ իւլ զաղէ» հիւզն իւ թէէսսիֆ ալամէթլէրի» հիսս իթթիմատտիր. : : պու ճիւմ» լէ պէնի ինսանըն միւպթէլա օլտու» զու ֆէլսէֆէթին էն ճէսիմճէսինտէն» հասըլ օլան պու էլէմ իւ քէտէրի» նիզի հիսսէտտար օլտուզու, վէ հէր» հանկը թէրաֆ վէ էֆքեարտան» պուլունմուշանըզտա, միլլէթ վէքի» լի օլտուզունուզ էճիլտէն սիզլէրէ» հիւրմէթ վէ բայէթտէ գուսուրթթ» մէսիսիմ հալտէ պիր ֆասիս հիւքիւ» մէթի ֆէսիս իտուպ, նէրինէ նի» զամ վէ սէրբէսիէթ իւզէրինէ մէպ» նի պիր հիւքիւմէթը ճէսիտէ նասլ» իթթիմէք իւզրէ իւչ կիճնտէն տէրիւ» գանընը տէօքմէսէ օլան շու շէրէֆ» լու ճէօմատտա տտախ հիւրմէթ» ի բիրայէթ վէ թէվէճճիհ տէրուն» իւրրազ իթթիմէքտէն տտախ իսթինա» իտէմէմ» :

Իլէրի-ոէ ոէվմ օլունճագ :

միլլէթ վէքիլլէրի Տիւշէսին էնիւնէ կէրիլիպ, վէ չըրաղընդ գօլունտան թութուպ էօթէյէ ֆըրլատտուրը։

Միւսիւ Լըրիւ Իօլէն թէքրարլայը։

«Իմտի շունու տախի պէյան իտտէրիմ սիպէրէ, քի ինգլիզը հագգ օլունմատըգճա, դան տէօթիւլմէսի տախի մէն օլունմայաճագ սրը։ Վէ պու կիւն պու վագթատաք տէօյիւշէնէր։ հագգլարը, հագգ օյմատըգճա, սիլահը էլօյէն պրագմայաճագլարտըր։

«Իշթէ ճէմատաթ թէրաֆընտան ազարագ թէքրար սիվալ իտէրիմ, շիմտի պու մահալտէ նասլ իթտիյինիզ հիւքիւմէթ միլլէթէ նէ էմնիէթ կէօսթէրէպիլէճէքտիր, պէյան իտտիս։

Միւսիւ Պէրիէր Լըրիւ Իօլէնէն նութգունու քէսիպ տէտի, «մէսէլէյի թէթքիք վէ պիթիր։ Հիւքիւմէթը մուվագգաթա։ «Միւսիւ-էր, տէտի Լըրիւ Իօլէն», պէօյիւնքի կիւն ճէմանատա թէրաֆընտան տան տէօյլէ տիյիմ երինէ պիր հագգ իլէ սիր վէ իբի պէօյիւք վուգուա թա մէպնի սրը։

«1815 տէ, Նապոլէոն իմփէրատոր

— Տէվլէթը ալեկոծ էր Լուսնան հիւքիւմէթի պէյնինտէ զուհուրա կէլէն միւնազասանը եագընաա թէսվիկ պուրմասը մէմուլ տուր տէնիյոր։ Վէ իհթիմալ որը եագընաա Լուսնան հիւքիւմէթի թէրաֆընտան պիր մասլահաթկուզար տախի Ըսիթանէյէ կէօնտէրիլէճէք սիր։ Վէ պու մէմուրիէթ զալիպա ճէնէրալ Դալէրճինին տամտուր, վէ խարիճէյէ մէմուրլարընտան միւսիւ Գոնտուրիօթէյէ վէրիլէճէք սիր։ Մուսայիլէյհ ասիթանէյէ կէլմիքտէն սոնրա, պիր թիճարէթ ահանամէսի թանզիմինէ մուպաշիրէթ իտէճէքսէ տէ Լուսնան միլլէթինին ըսրարաթ վէ իտտաայը պաթըլէսինէ նազարէն զայէթ սուուպէթլէ թէսվիկ բէկլիր օլաճաղը տախի մէմուլ օլունմագտա սրը։

## ՀԱՎԱՏԻՍԱԹԸ ՄԻՒԹԷՆԵՎԻՑԷ

ՄԸՍԸԲ։ Տէվլէթլու Այիտ փաշա Հաղրէթլէրի Տիմիաթ էյալէթինի ուսլուշուրգտան սոնրա, ալաֆրանկա հոկուտմբեր այն 24 իւնտէ Իսկէնտէրիյէյէ վասլ օլուպ, վէ ասաքիրի Նիզամիյէ ալայլարընը մուայէնէ իտուպ, պու պապաէ իտաղինէյէ ազընլըգ օլմամագ իւզրէ, ասաքիրի մէրկէզմէ հագգընտա պաղը իտարէյէ միւճիպ նիզամաթ վէ թէրթիպատը տախի իլան իտէմիշ սիր։

— Ռիտտէ վալիսի ամվէթլու Օսման բաշանըն, վէ Գուտսու Հէրիճ վալիսի տէվլէթլու Լազարոպ բաշանըն վէֆաթը իտտէրլէրի կէլմիշ սիր պու հաֆթա։ Միւշարէյհ Օսման բաշանըն վէֆաթը պիր իրադէթ համլ օլունմագտա իսէ տէ պատէթ թահգիգաթ իշար օլունճաճագ սրը։

— Ամվասթօրօլ մուհասէրէսինտէ պուլունան Իրլանտա Լաբօլէոն ճէնտարմէրի նամիզատ օրտու զուհ հասէպի իլէ պու տէֆտա եանի բէնչէմտէ կիւնիւ Ըսիթանէյէ վիրուա իթմիշ սիր։

— Ամէրիկի շիթատէ Գարա տէնիզտէ վուգուա կէլէն շիտատէթլու ֆուրթունալարէ նազարէն, վաբօրլարտան վէ մէթին վէ գուվվէթլու կէմիլերտէն պաշդարարընդն Գարա տէնիզտէ թէվգիֆի թէնսիպ օլունմայարագ, կէչէնտէ պունդաքտան պաղըլարը ասիթանէյէ կէմնտէրիլմիշ իսի։ Պօղազընդ գըրգ միլ աչըզընա վասլ օլտուգըսը հալտէ, այրն օն սէքիզինճի բաղար էրթէսի կիւնի եագընտա էմնալի միւշահէտէ օլունմամըշ շիտատէթլէ փոյրատտան պիր էօրֆիւ-միլլէթ վէքիլլէրի Տիւշէսին էնիւնէ կէրիլիպ, վէ չըրաղընդ գօլունտան թութուպ էօթէյէ ֆըրլատտուրը։

Միւսիւ Լըրիւ Իօլէն թէքրարլայը։

«Իմտի շունու տախի պէյան իտտէրիմ սիպէրէ, քի ինգլիզը հագգ օլունմատըգճա, դան տէօթիւլմէսի տախի մէն օլունմայաճագ սրը։ Վէ պու կիւն պու վագթատաք տէօյիւշէնէր։ հագգլարը, հագգ օյմատըգճա, սիլահը էլօյէն պրագմայաճագլարտըր։

«Իշթէ ճէմատաթ թէրաֆընտան ազարագ թէքրար սիվալ իտէրիմ, շիմտի պու մահալտէ նասլ իթտիյինիզ հիւքիւմէթ միլլէթէ նէ էմնիէթ կէօսթէրէպիլէճէքտիր, պէյան իտտիս։

Միւսիւ Պէրիէր Լըրիւ Իօլէնէն նութգունու քէսիպ տէտի, «մէսէլէյի թէթքիք վէ պիթիր։ Հիւքիւմէթը մուվագգաթա։ «Միւսիւ-էր, տէտի Լըրիւ Իօլէն», պէօյիւնքի կիւն ճէմանատա թէրաֆընտան տան տէօյլէ տիյիմ երինէ պիր հագգ իլէ սիր վէ իբի պէօյիւք վուգուա թա մէպնի սրը։

«1815 տէ, Նապոլէոն իմփէրատոր

— Ապանիա տէվլէթինին սապրգա ասիթանէ օրթա էլչիսի օլան բիւթպէթլու Միւսիւ Սավգա պուտէֆա պէօյիւք էլչիլիքլէ ասիթանէյէ վասլ օլմուշտուր։

— Միւստէթը մէպիտէն պէրուխասաքէօյ գարիէսինտէ, միլլէթը էրմէնիանըն թանզիմ վէ թէրթիպ իսլէմիշ օլտուզու Ներսէսեան մէքթէպի իմթիհանը, կէչէն հաֆթա բուէտտա վէ միւթէպէրանը միլլէթ հուզուրինտէ իճրա օլունուպ, շակիրտանըն իլիմ վէ ֆունունու միւթէնէվիէտտէ ֆէվէէլ ատէ մէհարէթ վէ մալիմանլէրի, ճիւմլէ հազար օլանլէրին վէ պիւթիւն միլլէթին քէմալը մէսրուրիյէթինի միւճիպ օլմուշտուր։

— Ըսիթանէյէ Ֆրանսըզ սէֆիրէթի թէրճիմանլարընտան միւսիւ Պաթիէ որ Պուրվիլ, կէչէն հաֆթա վէֆաթ իտտի, բիւթպէսինէ մինտսիպ զինէթլէ տէֆն օլունմուշտուր։

— Ֆրանսըզ վէ Ըսպանիա էլչիլէրի սէֆարէթ թադըմը իլէ քէօյտէն էնիպ, Պէյօղլունտա քի սէրայէրինէ նագլ իթմիշլէր սիր։

— Պու էնատտէ ասիթանէյէ Օրթաքէօյտէ գօլէրա իլլէթի զուհուր իտտի, կիւնտէ իկի պէշ զուհուրաթ վուգուի վէ քէզալիք Խասքէօյտէ վէ մահալը ասիրէտտէ պիր իբի զուհրաթ տախի իշխորիմիշ սիր։

Յունալ որ Գէօնմանիկնօքլա շուվէֆէնիլէ եաղըլարը։

— Օրթա քէօյ եանկընընտան սօզրա, փէք չօք եահուտի ֆուգարալարը ուչըգտա վէ էքսէքսիզ գալմըշ օլտուգլարընտան, Իրմէնի միլլէթինտէն Յարաֆիար քեահեասը Հիւրմէթլու Ռանիկ Ալիրա, գարիէի մէզպուրէտտէ վագի իսանէլէրինի մուվագգաթէն մէզբիւր ֆուգարալէրէ վէրիպ, եօրկան, տէօշէկ վէ քէօմիւր տախի թագսիմ իթթիրմիշտիր։ Մուսայիլէյհին պու խմաը խայրէէսի հէր վէճհիլէ շահան թահսին վէ բէսէնտոր ամմէ օլաճաղը աշքեամ որը։

— 1851 տէ Ինգիլթէրրատա վագի օլտուզու միսիլլիս, կէլէճէք սէնէ Փարիստէ պիր պէօյիւք սէրկի (էքսբօզիսիօն) աչըլաճաղը մալիւմ սիր։ Մէմալիքի Օսմանիյէտէն տախի պուսէրկիյէ էմէթայը միւթէնէվիյէ կէօնտէրիլէճէք օլտուզունտան, պու էմ թատանը թէտարիք վէ թանզիմի իշիւն թէշքիլ գէլընան Դօմիսօնա, խարիճէյէ թէշրիֆաթտար Սաատէթլու Բէեմիլ պէյ բէյս նասլ պուլուրլմուշտուր։

Մուսայիլէյհին էվվէլ պահարտա էմթայայը մէզպուրէ իլէ Փարիսէ կիթմէսինէ տախի պու տէֆա գարար վէրիլիպ, թէրֆիի գաորը զամընտա պու տէֆա բիւթպէյի իսլանընն սընֆը սանիսի տախի թէվճիհ պույրուլմուշտուր։

— Իրլիր վէ ճիվարընտա կէրէք պահրէն վէ կէրէք պէրբէն եինէ շուարալըգ իրրսրը վէ հարամիզէր չօղալըպ էօթէյէ պէրիյէ կէրէյի կիպի խատարաթ վէրմէքտէ օլտուգլարը եաղըլը որը։ Պաունլարտան պաղալարը իթթիքրէրի հապտատաթրն ճէզտուրնա պիր ազ կէճճէ նայիլ օլաճագլար իսկէ, մէշհուրլարտան պիր իբիսի պուտէֆա Իսլիրտէ թուլթուլուպ գալթը օլմուշտուր որը։

— Պունտան պիր գաչ հաֆթա մուգատտէմ, պիր ճումատա էրթէսի կէճէսի Ալմբէշ խանընտա, ատրաֆ օտասընտա իրրսրը կիրիպ, եէթմիշպին զուրուշ գայիմէ վէ գըրգ պին զուրուշ նագտ ագճէ չալմըշ որը։ Հալ պու քի էրթէսի փաղաը կիւնիւ մալահիպլինին իշի օլտուզունտան խանտա կիրիպ օտաղաշընդն էօնիւնտէ տտմա քիրիսէնի աչըրընտա, ալիկէր քիլմամի աչզգ պուլույոր, վէ խանտա իբի օտա պաշընտան զայրու քիմսէ գալմագ օլտուզունտան սոյրընարընտան վէ ամէ-օլմայրպ, իբի օտա պաշը իլէ խանդն իթթիսալինտէ վէ օտաներն անախտարարընը եատան չիկինկիր տախի զաղթիսէյէ կէօնտէրիլիպ էլան իսթինթատ օլմագտարընը։

— Իզմիրտէ Տանիմարգա գէմիսօլտուսու պաշ թէրճիմանը վէ Սարտէնեա գէմիսօլտուսունուն իբրինճի թէրճիմանը էֆէնտիլէրինէն հիւրմէթլու Փափասան Ստէֆան աղայա, պաշ թէրճիմանլարա մախսուս օլան եագասը իշլէմէլի ունիֆորմա կիյմէսի, վէ պէլինէ մէճ թագմասը բուխատը եախօտ իմթիազը եախօտ պէրմէթը վէրիլմիշ տէյի Իզմիրին պաղը զաղէթալարընտա իլան օլունուպ, սօղրատան զէմանէ թէվարիխինին տօղրու եաղընմասընա մէրադ վէ տրգգաթ իտէնլէրտէն մի. եօխտա մուսայիլէյհ Ստէֆան աղանըն պիրա բուխատը սահիհէ եագասը սրբմալը վէ պէլի մէճլի կէգմէսի, վէ ապէն Սարտէնեա գէմիսօլտուսունուն իբրինճի թէրճիմանը օլմասը մէրագլարընա տօգունանլարտան մը որը, հէր նէ իսէ պաղըլարը թէրաֆընտան տավա օլունուպ, վէ պու հավատիս շիւպհէլի կէօսթէրիլիպ. տօղրուլմասը օ զաղէթալարտան մամիլուպ օլունմուշ, վէ պիզլէրէ տախի միւքէրրէրէն եաղըլ-

Պու արալըգտա պաղը շամաթատան տօղրի | ամարթին քէլմը գաթ իտէր «Ռէլամբրը թէքրարլայը տրդ-» գաթլա իսթիմա իլլէմնիզի նիպաղ» իտէրիմ, սիզլէր կիպի քէնտի գալ» պիմատ տախի զաղէթ իւլ զաղէ» հիւզն իւ թէէսսիֆ ալամէթլէրի» հիսս իթթիմատտիր. : : պու ճիւմ» լէ պէնի ինսանըն միւպթէլա օլտու» զու ֆէլսէֆէթին էն ճէսիմճէսինտէն» հասըլ օլան պու էլէմ իւ քէտէրի» նիզի հիսսէտտար օլտուզու, վէ հէր» հանկը թէրաֆ վէ էֆքեարտան» պուլունմուշանըզտա, միլլէթ վէքի» լի օլտուզունուզ էճիլտէն սիզլէրէ» հիւրմէթ վէ բայէթտէ գուսուրթթ» մէսիսիմ հալտէ պիր ֆասիս հիւքիւ» մէթի ֆէսիս իտուպ, նէրինէ նի» զամ վէ սէրբէսիէթ իւզէրինէ մէպ» նի պիր հիւքիւմէթը ճէսիտէ նասլ» իթթիմէք իւզրէ իւչ կիճնտէն տէրիւ» գանընը տէօքմէսէ օլան շու շէրէֆ» լու ճէօմատտա տտախ հիւրմէթ» ի բիրայէթ վէ թէվէճճիհ տէրուն» իւրրազ իթթիմէքտէն տտախ իսթինա» իտէմէմ» :

Իլէրի-ոէ ոէվմ օլունճագ :

մը։ Պատէթամբզան պու մագուլէ շախսա ուզուները մուսպահատաթա կիրիշիլմէյէ ձէյի իպթիտայերրան պեյան օրուենմուշտուս, վագտա սու տա փէք շախսա ուզուները չէյ օրմայրպ գեյտֆէթեթ միւթալիգ պիր քէյֆիէթ խսէ տէ, պիզձէ մուսմայիլէյհ Սոսֆան աղանին էլպիսեի բէամիէսի սլուսպ օրմամասը մուսմայիլէյհին պոսրու հայսիէթինի նէ արթըրը վէ նէ էքսիլթիր պիր շէյ օրուպ հաթտա մուսմայիլէյհին եագտաը սրրմաղը էլպիսե կիսկրէք վէ պէլնե մէձ եախսա գըլըձ թագարագ կէզ պիլիպ կէզմէմէ, վէ Սարտէնիա Պոնսօլոուենա ասէն վէ եախսա եալընը իւնվան իլէ իբինձի թէրձիւման օրմասընը իլէ շու արալըգ Իզմիրձէսինի պիրմէմ ֆուգաթ Սթանպօլձա միւթէնա պիր հավասիա սայրամասընդանան, մէձ մասմըզան պէյհիւսէ եէր թուրթ մագ օրմաձաղը աշիքեաբ խսէ տէ, պու մագուլէ շախսիէթ պահսըրը զազէթամըզան ուսուլինե կէլմէյձէյի պիր քէրէ տաիր ալէլ ումում պէյան օրուենմագ իւզրե, պու գամարձրգ զիքրի կէչմէսինե պիզզարուբ բազը օրուենմուշտուր։

---

Աֆուձէատէտէն թէրթիպ վէ Թանզիմ օրուեան պաղը մաքինա, վէ մէնուաթը սայիրէնին սէյր իւ թամաշասը զըմնընամա, տիւնքի ձիւմաա կիւնիւ ախշամ իւզէրի, Օսմանը հաղրէթը Շահանէ Օարպիանէի ամիրէլէրինի թէշրիֆէ բազպէթ պույուրուպ, Իսլամ վէ Խրիսթիյան միւթէպէքբանը մէմուրին վէ ուսթաղար քէմալը թագիմ վէ թէքբիմ իլէ իլի թէրաֆը սաֆ պէսթէի սէրամ օրուսգլարը հալտէ, զարպխանէի ամիրե նազրը ուլմուֆէթլիւ Օ.իվէր էֆէնտի հաղրէթէրի, բիւթպէթլիւ Կարապետ պէյ բիֆագէթի իլէ իսթիպպալ թէշրիֆ հիւմայիւնե ազիմէթ այ էմրը վէ պատրիարքարուա մէնուաթը մէզ պուրէ եէկեան եէկեան պիր մուայենե զաթը հաղրէթը միւլիւբեանե ըզհարը քէմալը մէմուենիէթլէ կէրբէ էֆէնտիի միւշարալէյհի, վէ կէրէք մումայիլէհ Կարապետ պէյի, վէ մէնքիբեաթը հիւմայուն միւտիրի բիւթպէթլիւ Սինհրան չէլէպիի վէ բիւթպէթլիւ Պօղոս չէլէպիի պաշգա պաշդա թաղրիֆի շահանէլէրինե մաղհար պույուրուպ պատէ հու ավտէթը հիւմայունէրի վագի օլարագ ատ'իյէի խայրիէլէրի ձիւմլէ թէրաֆընատ ադիր գաթ տաիր եատ վէ թէզքեար գըլընմըշ տըր։

---

## Պաղ Ռէնէզոֆ Իսպէրէրէ։

Ամերիկա հոկտեմբեր ամսի 28-ին ատ Ինկիլիզերրանդան Խվըրոպալ շէհրինատ պիր շէտիտ ավէճ զուհուր խուրուպ, քեք զոգ բամուգ մահղենէրի եանմըշ, վէ քիւլի զնան վէ զարբար հասրլ օրմաշտուր։

— Ամերիկագոսթէն Ալենատ միւգիմ Պուշասան ադլը Բրեկս Ամգա տախ եսպրնաա Լոնտ պէրտսինե ատտէթ իսէ ձէք օրմագիզ, Ալենատ միւգիմ ատվէթը ալիսէ էլլիսի Ռեթուֆէթլիւ Ամրիֆ էֆէնտի թերաֆընատ միւշարալէյհե պիր պէօյիւք զնաֆէթ վէրիլմիշ տիր։

— Դարա տաղ Վօլֆոտաղ Բրէնա Տանէլօ հոկտեմբեր 26 գունա Խրվաթիստանտա Օպրա պէլրահմնե վապ օրա սպ օրատանդ տաիր վարբոր իլէ Թրբիհսթէ թէրաքընա ապիմէթ խլէմիշ տիր։

— Ֆրանսա օրտուս նէզարէթի մէմուրլարը, Ամիթանէտ իպամէմէթինե չիկնասիպ պիր մահալ պուլունմասընդանան, Խուսիա գանշէլէրեատը էպնիէսի, պու տէֆա մէրգումանըն իպամէթինե թահսիս գըլընմըշ տըր։

---

## Ի Լ Ա Ե

### ԼԱՖԷՔԹԷՕՐ ՐՕՊՈՒ

(Պիր նէվի գամը շարունակ)

Թոպալ Պոսվէ Լաֆէքթէօրիւ, նէպոլիտանական Ռեբուբլիկայի էյլէմէյի, վէ Լաստիկ Ժէրմանիայի դեսպանի, Սէն Ժէրմէնին գէնարի իմպրատորական նախարարի, վէ բոնապարտ վէ գէֆարէլի ազգականի, Ֆրանսայի, Իտալիայի, Սպանիայի, վէ սաքսոնական ազգերի թագաւորի, Ռեյնի կոնֆէդերասիոնի, Ֆրանսայի, Իտալիայի, Սաքսոնիայ